

Ճողովն Ասոյ և Ատանայ, ըստ որում վերաբերի ի կարգս Ճողովոցն:

Այն Գրիգոր Անաւարդեցի արար գործ վաստակոց զքանի մի ճառս և զերզս բազումս և Շարականս ի խնդրոյ արքային Հեթմոյ և եղբոր նորա Արսանգեայ՝ և եղբորորդւոյ նորա Աւանի՝ յանուն նոցա և իւր զսկզբնատառսն յօրինելով. բայց զի էին ամենայն յոճ՝ անպիտան՝ չեղեն ընդունելի ի գործածութիւնս Արար առանձին և Շարականս Մեծացուցելից ըստ պատշաճ ի Թոմի ի բաքանչիւր սրբոց, և սա զառաջինն եմոյճ սովորութիւն զամենայն աւուրս ասել զՄեծացուցէս, զի յառաջ քան զայն յաւուրս տէրունական տօնից և Աստուածածնի միայն ասէին. այլ ազգն զսովորութիւնն միայն ընկալիալ՝ զՇարականս Մեծացուցելից ի գործ եղ զնախնեացն՝ վասն տէրունական տօնից: Սմա տեղեակ գորով լի գուրի Յունաց և Ասորւոց, թարգմանեալ ինչ ինչ ի նոցանէ, յաւել ի Յայսմաւուրն՝ կարգելով զայն ըստ աւուրց ամսոյ: Աւ վասն փոփոխութեան տօնից՝ արար զնոր Տօնացոյց ըստ ամսոյ, այլ պահէր առ իւր առանձին՝ սպասելով ժամանակի:

Աս ջանացաւ յարմարել զճէսս Հայոց ընդ Ատանացոցն և Յունաց, որոց զըլխաւորք էին ինն, վասն որոյ Ճողովն եղև յետ վաղճանին նորա. և են այսոքիկ. 1, խառնել զՉուր ի բաժակն, և յաւելուլ ինչ ինչ ի սպասս Պատարագի. 2, բառնալ զԽաչեցարն ի սրբասացութենէ. 3, զամենայն տօնս ասնել ըստ ամսաթուոյ. 4, պահել զպահս Տակմանց ըստ Ատանացոց, և զայլ քանի մի պահս. 5, փոխել զբանս Մաշտոցաց՝ ի կանոնս մլրդ-

տութեան, զրոշմի, ձեանադրութեանց և այլոց օրհնութեանց. 6, միայն ի չորս եղանակս տարւոյն ասնել ձեանադրութիւն ըստ Ատանացոց. 7, փոխել ինչ ինչ ի ժամերգութիւնս առաւօտու և երեկոյի, և յաւելուլ ի նոսին զպէսպիս կցորդս յայլոց ազգաց. 8, ի կիր առնուլ զիւղ երեխայից, և 9, կատարել զվերջն օծումն Տիւանդաց: Բայց յայտմ ամենայն և ոչ զմին ընկալաւ Ակեղեցին Հայոց ոչ ի Արիւիկիա և ոչ յայլ տեղիս, միայն զվերջն օծումն՝ սմանք և եթ, որ և այժմ դադարեալ:

Չինչ ինչ ի ծիսից աստի ինքնին ի գործ եղ ըստ իւրում վկայութեան, բայց յոյժ ծածուկ, զի մի՛ անկցի յԱթոռոյն, որպէս ջուր խառնել ի բաժակն, և զայս ըստ կարեաց:

(Ի յոսոջնոյս)

ԱՅՆԷ ԱՐՔԵՂՈՍԿՈՍՈՍ

ՀԱՅՏԱՍԱՆԵՆԱՅՑ ԵԿԵԼԵՑԻՈՅ ԱՆՑԵԱԼՆ.

(Շ-ր-ն-ի-թ-ի-ն)

Կոստանդին Բ. Հայրապետ Կատուկեցի՝ նայելով ի ժամանակին պապականութեան խլրամանց դէմ՝ անհրաժեշտ եղած պահանջմանց՝ ըստ բաղձանացողջամիտ պաշտօնէից Եկեղեցւոյ եւ Ազգի՝ պաշտպանողական գովելի մի գիրք կրօնէ, սակայն (Հեթում թաղաւորի) պետական բռնութեան չկարողանալով ցվերջն դիմագրել եւ պապականութեան (կամ Հռովմէականութեան) որդւով տողորուած անձանց մեքենայու-

Թիւնքը փշրել՝ կաքսորուի եւ նմին կյաջորդէ Ստեփաննոս Գ. Հռոմկլայեցի որոյ օրով երկիրն թշնամեաց սախց կոխան կլինի, բաւական տեղեր աւերակ կդառնան, եւ ինքն Հայրապետն անգամ Բրդ Լուսաւորից Ս. Գրիգոր Պարթեւի Սջոյն հետ ի գերութիւն կմատնուի եւ այնպէս կլախճանի:

Չկնի Ստեփաննոս Հայրապետի կգահակալէ Անաւարդեցին Գրիգոր, որոյ օրով Կաթուղիկոսական Աթոռը Հռոմկլայէն կտեղափոխուի ի Սիս:

Սա դիւրահաւան եւ անհեռատես ոմն լինելով, որոյ համար եւս Կոստանդին Բ. Պրօնագործի ընտրութեան միջոցում Հայրապետական ընտրելիութենէ մերժուած էր՝ թէեւ Լեւոն թագաւոր զայն միայն ընտրել տալ շատ աշխատեցաւ, եւ այս անգամ յաջողուելով՝ Յայսմաւուրաց եւ ծիսից եւ այլոց մէջ փոփոխութիւններ մտցնել կհետամարի, եւ փոխանակ Ազգի եւ Եկեղեցւոյ իրական օգուտները խորհելոյ եւ գործադրելոյ, սնտաի եւ անխորհուրդ մտաց ծնունդներ կարդիւնաւորէ, խռովայուգութեանց դուներ կբանայ եւ կբորբոքէ, եւ վերջապէս՝ արեւելեան Հայոց վարդապետաց Ի Փոքր Ալեքսի գումարած ժողովոյն կազմածէ՛ յանդիմանութեան եւ սպառնալեաց թուղթ կրնդունի՝ որ չյանդգնի Ազգի կամաց դէմ գործելոյ եւ Եկեղեցւոյ հնաւանդ սովորութիւնքը եւ ին խանգարելոյ:

Թէպէտ Անաւարդեցին առժամանակ մի երկնչելով կգաղարի իւր մտադրութիւններէն, սակայն զԼեւոն թագաւոր թեւ եւ թիկունք բռնելով դարձեալ իրն-

դիրներ կյուզէ եւ մտադրութիւնքը իրագործել կրնկրաի, եւ մինչ Ազգի մեծամասնութեան եւ Եկեղեցւոյ ողջամիտ պաշտօնէից դիմադրութեան արդիւնքն կդօրանային եւ անշուշտ պիտի յաղթահարէին Անաւարդեցւոյն, եւ ահա խռովայոյզ Կաթուղիկոսն կլախճանի, եւ աքսորեալն Կոստանդին Բ. Պրօնագործ Ազգային մեծ ժողովով կրկին կհրաւիրուի ի Կաթուղիկոսութիւն, եւ միեւնոյն ժողովոյ մէջ Լեւոն կըտքնի Անաւարդեցւոյն ի կենդանութեանն առ ինքն գրած դաւանաբանական եւ ծիսափոխական ինչ ինչ մտադրութեանց թուղթը քննել տալ եւ ընդունել, բայց գործադրութիւնը իսպառ ապարդիւն կմնայ՝ թէեւ այս առթիւ բաւական ցաւալի ներքին գժտութիւնք կծագին եւ դառնաղէտ անցքեր կյառաջանան, որք երբէք պատիւ չեն բերեր մեր նախնեաց:

Չմոռանամք յիշել, զի Կոստանդին Հայրապետ այս անգամ փոփոխամբուած եւ թուրացած էր, եւ պետական բռնութեան հլու գործիք կերեւէր:

Այս միջոցներում Սշին յաջորդելով Լեւոն Գին, դառնաղէտ անցից պատճառ տուող միեւնոյն կրօնական խրնգիրները կյուզէ Անաւարդեցւոյն մտադրութիւնքը յաջողեցուցանել երազելով, եւ այնքան չարաչար կյամառի եւ կըհետապնդի, որ անխնայ եւ առանց խրտրութեան՝ Եկեղեցական եւ աշխարհական՝ այր եւ կին՝ շատ մարդիկները կըհալածէ, բանտ, քսոր եւ մահ կհասցնէ բազմաց սակայն դարձեալ Հայջողիր, եւ Ազգի եւ Եկեղ. պաշտօնէից ողջամիտ եւ ջերմ աւանդապահ մեծամասնու-

թիւնն այնքան բորբոքուած եւ ոգեւորուած էր՝ որ առաջարկեալ փոփոխութեանց մինը՝ այս ինքն Հաղորդութեան խորհրդոյ Բաժակին մէջ ջուր խառնել համարձակող Կարնոյ Եպիսկոպոսը կրօպաննուի իժողովրդենէ։

Այսպէս ահա չորեքտասներորդ դարու առաջին քառորդում մեր Եկեղեցւոյ անցեալը շատ ցաւալի տեսարան կենդայացնէ մեզ, եւ կ'իշխենէ ջերմեռանդաւանդապահ եւ նախանձախնդիր մի Ազգի արդար ձայնը եւ փափաքը այնպիսի անձանց դէմ՝ որք իլուր կ'խորհին Եկեղեցւոյ մէջ ծիսական արարողութեանց եւ այլոց մէջ նորութիւններ մուծանել, նախնական գեղեցիկ սովորութիւնքը փոփոխել, կրօնը խաղալի կ'արձնել, Ազգի եւ Եկեղեցւոյ հարազատ շահերը եւ ապագայն փտանգել, սակայն քանի զշտառիթ եւ ողբոց արժանի է՝ որ այսպիսի բարենախանձ ջերմեռանդութիւնը ինչպէս շատ անգամ՝ նոյնպէս յայտնուագ դինքն մղած է ծայրայեղ չափազանցութեանց, թէեւ դարձեալ յանցանքն եւ մեղն պատճառ տուուղներուն է՝ որ տեղիք եւ գրգիռ կտան ժողովրդեան իւր Ս. Կրօնի եւ Եկեղեցւոյ պաշտպանութեան անձկանօք՝ մի չնչին բանով անգամ՝ մի նոր խնդրով եւ փոփոխութեամբ կ'յուզվի եւ կ'ողքնի, եւ այս առթիւ՝ Կաթուղիկոսէն սկսած ցլերջին պաշտօնեայն ո՛վ որ լինի՝ անմիջապէս կ'ղինուի նոցա դէմ, եւ ամեն բան կրպաշտպանէ եւ կ'պահէ։

Իսկ Օշին՝ որ այսպիսի եւ այլ շատ չարեաց պատճառ դարձաւ, անհեռատեսութեամբ եւ անխորհուրդ ընթա-

ցիւք՝ Եկեղեցւոյ եւ Ազգի մէջ խռովութիւնք եւ գժտութիւնք սերմանելէ դատ՝ օտարաց՝ այս ինքն գրացի մահմետական եւն իշխանութեանց գրգիռ տուող պապականութեան եւ Եւրոպայի հետ ունեցած անօգուտ եւ վնասաբեր յարաբերութեամբք եւս արտաքուստ թշնամիները եւ նոցա թշնամական մտադրութիւնքը կ'շարժէ, եւ արեւմուտքէն եւ պապէն յուսացած օգնութիւնքը եւս չգտանելով՝ բաց ի յաճախակի խնդրուած կրօնական առաջարկութիւններէն, կ'վախճանի եւ Նեւոն Ե կ'աջորդէ, որոյ օրով նախորդացն միանգամայն իւր անխոհեմ ընթացից արդիւնքն՝ այս ինքն արտաքին թշնամութիւնքն եւս աւելի յերեւան կ'գան եւ Կիլիկիա թշնամեաց ստից կոխան կ'լինի։

(Շ-բ-ն-ի-է-ւ)

ՎԱՆՐԱՄ ՎԱՐԳՆԱԳԵՏ ՄԱՆԿՈՒՆԻ

**ՊԱՏՄԱԿԱՆ**

Յ Ի Շ Ա Տ Ա Կ Ա Ր Ա Ն

**ՍԻՄԵՕՆ ԿԱՐՈՒՂԻԿՈՍ**

Փառք անբաժանելի՛ համագոյ և միասնական սուրբ Արքրորութեանն Հօր և Արդւոյ և Հօգւոյն սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից, ամէն։

Արոյ ամենաբաւական ողորմութեամբն և անձառ շնորհիւն, յանկ ելեալ աւարտեցաւ տառս սրբարար և կատարիսգործիչ, յորում են ձեռնադրութիւնք